



Երևան, 21 Յունիս, 2019

## ՏԵՐՈՒՆԱԿԱՆ ԱՊՈԹՔ

(Միասնաբար արտասանուած)

Իմասդութիւն Հօր Յիսուս, քուր ինձ իմասդութիւն վբարիս խորհել եւ խօսել եւ գործել առաջի քո յամենայն ժամ. ի չար խորհրդոց, ի բանից եւ ի գործոց փրկեա զիս. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս: Ամէն:

### ՍԱՂՄՈՍ 36

ԱՍՏՈՒՆՉՈՅ ԲԱՐՈՒԹԻՒՆՆԸ

Տէր, քու սէրդ երկինքին պէս անսահման է,  
հաւաքարմութիւնդ՝ մինչեւ ամպերը կը հասնի:  
Վրդարութիւնդ լեռներուն պէս բաձր է,  
դարասդաններդ՝ ովկիանոսներուն պէս խորունկ:  
Դուն է որ կը հոգաս  
մարդոց յթէ անսաուններուն կարիքները, Տէր:  
Ինչ թանկագին է հոգածութիւնդ, ով Ասդուած.  
բոլոր մարդիկ քու թեւերուդ հովանիին կ'ապաւինին:  
Քու դաճարիդ առաք օրինութիւններով կը լիացնես զանոնք,  
շնորհքներու քու գեկիդ խմել կու դաս դուն անոնց:  
Որովհեփեւ դուն ես կեանքի աղբիւրը.  
լոյսովդ է որ մենք լոյսը կը գեսնենք:  
Մշտական ըրէ հոգածութիւնդ անոնց վրայ՝  
որոնք քեզ կը ճանչնան,  
եւ արդարութիւնդ անոնց վրայ՝ որոնք սրբով ուղիղ են:

### ՃԱՐԱԿԱՆ-ԱՊՈԹՔ

Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա:

Ամենասուրբ Երրորդութիւն, սուր աշխարհիս խաղաղութիւն:

Եւ Հիւանդաց բժշկութիւն, ննջեցելոց ալքայութիւն:

Արի Աստուած Հարցն մերոց, որ ապաւեն ես նեղելոց:

Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Յիսուս Փրկիչ մեզ ողորմեա:

Պահապան ամենայնի Քրիստոս,  
ազ քո հովանի լիցի ի վերայ իմ ի տուէ եւ ի գիշերի,  
ի նստիլ ի տան, ի զնալ ի ճանապարհ,  
ի ննջել եւ ի յառնել, զի սի երբեք սասանեցայց.  
եւ ողորմեա՛ քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:

# ՕՐՈՒԱՆ ՆԻՒԹԸ

ՃՎ

ՅՈՎՀԱՆՆԵՍ ԱՌԱՋԵՎԱԼԻ ԸՆԴԱՍՐԱԿԱՆ Գ ՆԱՄԱԿ  
ԳԼՈՒԽ 1:9-15

## ՆԻՇՏՐԵՖԷՄԻ ԵՒ ԴԵՄԵՏՐԻՈՍԻ ՄԱՍԻՆ (1:9-15)

Անցեալ անգամ դեսանք, որ Յովհաննէս Առաքեալ, իր այս երրորդ ընդիսանրական նամակով ուղղուած Գայիոս անոնով հաւաքացեալի մը, որ ըստ երեւյթին դեմույն համայնքին պապասխանապուն ըլլար, աղօթք կը բարձրացնէ, որ Ասպուած այնպէս ինչպէս հոգեւոր, նոյնպէս նաև բոլոր գործերուն մէջ յաջողութիւն պարգևէ Գայիոսին, որպէսզի անով մասնակից ըլլայ անոնց, որոնք ճշմարդութեան համար աշխաքանք կը դասին: Որքան ալ այս նամակը անձնական նամակ որպէս որակենք, սակայն, այնքեղ նշուած թեկադրութիւնները ցոյց կու դաս, թէ այնքան ալ անձնական չեն, այլ պարգամներ ամբողջ եկեղեցին ուղղուած:

Յովհաննէս Առաքեալ նաև կը յիշէր իր նամակին մէջ այն վկայութիւններուն մասին, որոնք պրուած էին հաւաքացեալ եղբայրներու կողմէ Գայիոսի մասին, որ կ'ապրի Ասպուածահաճոյ, ճշմարիփ հաւաքքին վայել կեանք մը: Այդ վկայութիւնները ուրիշ բան չէին եթէ ոչ ուրախութիւն պարգառող նոյնինքն Յովհաննէս Առաքեալին, դեսնել, թէկուզ լսելով որպէս վկայութիւններ, թէ ինչպէս իր որդեակները ճշմարիփ հաւաքքին համաձայն կ'ապրին: Իսկ Գայիոսի ըրածները ուրիշ բան չեն եթէ ոչ հաւաքքին համաձայն, ու մանաւան՝ հաւաքքի ու սիրոյ արտայալութիւնը եղող գործեր: Առաւել եւս, որպէս պարգականութիւնը, Գայիոսի պարգականութիւնն է նաև ոչ թէ միայն ճշմարդութեամբ ապրելու, այլ այդ ճշմարդութիւնը նաև փոխանցելու հաւաքակիցներուն, եւ այդ ճշմարդութեամ համաձայն ալ ապրելու:

Այս բաներուն մասին Յովհաննէս Առաքեալ նամակ գրած էր հաւաքացեալներուն, բայց ահա «Դիոքրեֆէս, որ միակ դեկավարը կ'ուզէ ըլլա՝ կը մերժէ ունէ իրահանգ արանալ Առաքեալներէն» (9 հմր): Ոչ միայն կը մերժէ, այլ առաւել եւս, «չարամիփ զապարպութիւններ ալ կ'ոնէ Առաքեալներուն հասցէին: Եւ դեռ ապով ալ քառարարուելով, ոչ միայն ինչ չընդունիր մեր կողմէ դրկուած եղբայրները, այլ՝ ընդունողներուն եւս արգելք կ'ըլլայ, եւ մինչեւ իսկ զանոնք եկեղեցին կ'արքաքսէ» (10 հմր): Այս վիճակը ցոյց կու դայ, թէ եկեղեցին ինչ վիճակներէ կ'անցնէր, ոչ միայն արդարքին ներութիւններէ ու հալածանքներէ, այլ նաև՝ ներքին: Ինչպէս Պողոս Առաքեալ ալ իր նամակներուն մէջ կ'անդրադառնայ այս երեւյթներուն: Ճիշդ այս մասին, Քրիստոս ինք առիթով մը խօսած էր Իր աշակերպներուն, երբ անոնք կը վիճէին իրարու հետք, թէ ով է մեծը, ով է դեկավարը: Յովհաննէս Առաքեալ համեմաքական մը կ'ընէ երկու անձերու միջեւ՝ Դիոքրեֆէս եւ Դեմեքրիոս, որոնք երկու դարբեր նկարագիր ունեցող անձնաւորութիւններ: Ահա կոչ կ'ընէ Յովհաննէս Առաքեալ Գայիոսին, ըսկով. «Միրելիս, շարք թող օրինակ ըլլայ քեզի, այլ՝ բարին օրինակ առ. որովհեքեւ բարին գործողը Ասպուած ծնած է, մինչեւ շար գործողը երբեք զԱսպուած դեսած չէ» (11 հմր): Իսկ թէ ով է բարին, որպէս օրինակ՝ Դեմեքրիոսը: Արդեօք նոյն այն խօսքը չէ Պողոս Առաքեալի. «Չար ընկերը լաւ նկարագիրը կը խաթարի» (Ա Կորնթ 15:33): Յովհաննէս Առաքեալ յիշելով Դիոքրեֆէսի պարագան ոչ միայն ցոյց կու դայ անոր վարմունքը, վերաբերումը, այլ նաև ցոյց կ'ուզէ դայ անոր հոգեւոր վիճակը, եւ ունեցած հաւաքքը: Ահա թէ ինչ կ'ուզէ ցոյց դայ Յովհաննէս Առաքեալ, թէ ինչպէս վագ վերաբերմունքը, եսակեղրոն նկարագիրը, քասային վիճակ կրնայ սպեղծել եկեղեցւոյ կեանքին ներս: Ահա ճիշդ այսպիսի երեւյթներու համար էր, որ Պողոս Առաքեալ պարուէր դրուա իր աշակերպին Տիմոթէոսին ըսկով. «Ասպուած խօսքը քարոզէ եւ զայն յայգարարէ ամէն առիթով, առանց պարգետութիւնը կամ անպարեհութիւնը խորհելու, սիամները ուղղէ, եւ սասպրէ կամ յորդորէ՝ մեծ համբերագրութեամբ ուսուցանելով» (Բ Տիմ 4:1-2):

Յովհաննէս Առաքեալ այսպիսի չի խօսիր, որ Դիոքրեֆէս ասպուածարանական կամ ուսուցողական շեղումներ ունենայ, այլ՝ անոր վերաբերմունքին հետք կապուած, որ միաւելոյն ժամանակ նոյնքան կարեւոր է, որքան ասպուածարանական կամ ուսուցողական երեսը հաւաքացեալին: